

P. HAMPARYAN'ın
Edebi ve Tedris Hayatının
45inci Jübilesi

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ԳԵՐ. Հ. ՀԱՅԱՑԵԱԿ Ծ. Վ. ՀԱՅՐԱՐԵԱՆԻ

(ԲՈՂՄԱՐԴԻԿԻՆ ՄԵԽԱԼՈՒ ՎԻԵՆՆԱԿԱՆ ՄԽԱԹ. ՎԱՆՏԱՆ)

ԳՐԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ 45 ԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ

ԳՐԵԳ. ԹՕԿՈ Յ. ԱՃԵՄԵԱՆ

O. AKTARYAN BASIMEVİ • İstanbul

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ԳԵՐ. Յ. ՀԱՅՅԵԱԿ Ծ. Վ. ՀԱՅՐԱՐԵԱՆԻ

(ԲԱԶՄԱՐԴԻՒՆ, ՄԵՇԱԽՈՐ ՎԻԵՆՆԱԿԱՆ ՄԽԻԹ. ՎԱՆԱՏԱՆ)

ԳՐԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ
45 ԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ

ԳՐԵՑ. ԹՕԿՕ Յ. ԱՃԵՄԵԱՆ

Տպագր. ՕՆՆԻԿ ԱԳՐԱՐՆԱՆ

ԽՍԹԱՆՊԱՐԱԼ

Առաջին աշխարհամարտի ազգային պատմութեան
Հայոց և Բաքավայրի ազգային պատմութեան

ՊԱՄԵՐԱ ՃԵՐՈՎԳՈՒՅՆԻ

Ճ. Ֆ. ԱՐԵԳԱԿԱՆ Պ. Գ. ԱՐԵՎՈՅԱՆ


(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՐՀԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Խոր ազգային պատմութեան



ՅՈՒԲԵԼԵԱՐ




ԳԵՐՅԱՐԳԵԼԻ Զ. ՀՄԱՅԵԱԿ Շ. ՎՐԴ. ՀԱՄԲԱՐԵԱՆ


Բազմարդիւն Մեծաւոր Վիեննական Միսիքարեան Հարց

Ի Ս Թ Ա Ն Պ Ո Ւ Լ Ի Բ

ՑՈՒՑԱՐՄԱՆ



ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Առաջնագիր Ապահովագործ մասնակից Արքայի կողմէ



զում Ան առարձ առձմաս Մամազմիմ Անմ մըսէք լիքտ
ով թուրո Խարդ ունի առ առ պատ ճանախ ի ամ առաջնուն
առ թուր Ան առ ուն ուն առ մար լիքտի և Անմ մըսէք
լիքտ զի գրձտուն առաջնուն շնորհ առաջնուն և իսկ

ՅԱՌԱԶԱՐԱՆ

(Ամբողջ Սահմանական Հայոց Տարածք)

Վիեննական Միսիրարեան Միաբանութիւնը անցելոյն
մէջ բազմարիւ արժեքաւոր անհատականութիւններ կը հա-
ռւէ սրպէս լուսալիր ատզ, անոնք դարեւու ընթացէին փայ-
լեցան, հայ Գրին, հայ Մշակոյրին ծառայեցին, սերունդներ
հասցուցին: Այսօր իրենց յաջարդները անվիատ կը յառաջա-
նան նոյն ուղիեն:

Միսիրարեանները ուր որ գացին, հոն կեանք սփոնցին,
մեր ոսկեղինիկ լեզուն տարածեցին, մեր գրադարանները նո-
խացուցին:

Մասնաւորելով մեր խօսքը մեր օրուան Յոքելեարին
Գեր. Հայր Հմայեակ Ծ. Վրդ. Համբարեանի մասին, ուրախ
ենք յայտարարելու որ ան ալ անցեալի շարք մը աչքառու ու
հեղինակաւոր միաբանակիցներուն պէս բազմակողմանի
հմտութիւն ունեցաւ, փորձ վարիչ, մօսաւորապէս կէս դար
իբր դաստիարակ նազարաւոր աշակերտներ հասցուց, հայ
լեզուին, հայ գրականութեան ու պատմութեան համար ա-
խատեցաւ, անխոնջ եւ ժիր գործող, օֆնարար, կրական
համեստ եւ վարչագետ առաջնորդ մը եղաւ:

Հետագայ տողերպէ պիտի ջանանք պատկերացնել այս
մեաւորական անձին բեղաւն գործունեաւթիւնը: Ապագայ
պատմագիրը Հայր Համբարեանի անունն ալ հայ գրական եւ
դաստիարակչական Պանքենի նակատը ոսկեայ տառերով

պիտի զետեղէ: Մենք Մխիթարեան սաներս, հպետական ենք Հայր Համբարեանով, վասնզի երկար տարիներ կրցանք օգտուիլ իր հմտութենեն եւ վայելել զայն մեր մէջ: Այսօր ան նոյն քափով եւ վճռականութեամբ նորահաս սերունդը կը հասցնէ:

Յարգանք եւ պատիւ Ռահմվիրայ Յոբելեարին:

Թ-040 6. Ա-ՃԵՄԵԱՆ.

(Մխիթարեան Սանուց Միուրեան

Հիմնադիրնեւէ)

Յուրքըն յն ազգագույն մատուցութ ապրութիւնի
տակ զի ուսմայած ապահովամիտ առանձնական աշխարհուց զն
բարի հիմքուն առանձնական նույն բառու այսուհետ ուրիշ առ
ունիթունուն մերժութ մարդուն ի բար միշտ առ Յանձ
տառուն զի առանձնական բարձրութ զնուն ուրիշ ամերժուն
տիպեր նույն առ
մերժուն նույն մուն մերժու ու առ բարձրութ զնուն
ուն զնութունուն առ Յանձնուած մուրդ մեմնածուն ուն
տիպերը

Ֆիւութիւն մուռու ուն զնուն ուն լուրջութունը
սիւնուն վիւնուն մնանակուն քայլ Յ բարձր առ լուր
ու լուրջուն զի Յանձ միացըն ու մուն ու ապահովամիտ նու
միացնախունը առ Յ առանձնայի առայնամիտը
ուրիշ ուն սիւնութունը չփակ նույն առցըն մուրդուն
ուն քարուն ամերժուն առանձնական բարձրութ ուն
ուն տառուն նույնութեանը ու նույն սիւնութեանը բար մերժուն
մուրդուն առանձնական բարձր ուն ու զնունը առայնամիտը
ուրիշ ուն բարձրութ ապահովամիտ ու առանձնական
սիւնութ ապահովամիտ առ Յ առ լուրջ մուրդուն
ուն մուրդուն բար ու մուն մնանակուն զնուն բարձրութ ուն
խունակ լուրջուն զնունը մնանակուն մուրդունութունը

ՅՈՐԵԼԵԱՐԻՆ ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՌՕՏԻՒ

Հ. Հմայեակ Վ.րդ. Համբարեան ծնած է Երզրում 1881 Յուլիս 1ին։ Փռքը տարիքին ուշիմութիւնը, բարձրագոյն ուսման փափաքը և եկեղեցական վիճակը ընդգըրեկելու հակումը կ'երեւին։ Նախակրթութիւնը ստացած է Երզրումի Ֆրէրներու վարած դպրոցը։ Առաջին մրցանակով վարժարանը աւարտած 1892ին, փոքրիկն Գրիգոր (այս է իր աւագանի անունը) Վիեննա Մխիթարեան վանք կ'ուղեւորի, 14 տարեկանին իր մտքին արգասիքը ի յայտ կուգայ, ան անսխալ ուղղագրութիւն ունէր եւ դասական գրաբարի հմուտ եղած էր։ Պատանի տարիքին մէջ իր եղախայրիքը կ'արտադրէ «Բաջն Վարդան» անուն վէպ մը հրատարակելով «Խրախոյս» խմորատիպ պարբերաթերթին մէջ, զոր ինք և ընկերները կը հրատարակէին, ուսանողութեան շրջանին, ինչպէս աւելի վերջ «Ուսումնարան» եւ «Փունջ» շաբաթաթերթերու մէջ գողտրիկ եւ նրբահիւս բանաստեղծութիւններու, ինքնատիպ հանելուկներու շարքի մը կը հանդիպինք։ Աւելի հասուն ուսանողութեան շրջանին պատմական եւ գրական վիճաբանութիւններու մէջ այնքան գժուարիմաց ոգի պարունակող բնաբաններ կը պաշտպանէր որ հակառակ կարծիք ունեցողներն իսկոյն կը համոզուէին։ Պահպանողական չէր, այլ քննադատող եւ խիզախ, արդիւնք՝ իր խորաթափանց մաքին պրպտումներուն։

Իր ուսուցիչներն եղած են Այտընեան Աբբահայր, Հ. Գաբրիէլ Մէնէվիշեան, Հ. Անտոն Թիրոյեան, Հ. Բառնաբաս Պէլէզիկնեան, իսկ աշխարհական ուսուցիչները ի մէջ այլոց լեզուագէտ Խոզէնֆէլտ «Թիւրքիշէ Փոսթ»ի արտօնատէրը), որ Լատիներէն կ'ուսուցանէր, Եորկիատիս էֆէնտի դասական Յունարէնը կ'աւանդէր, Տըլափորթ Փրան-



Համբաւեան իբր նախակրարանի ու առնող
սերէնոգաս կուտար : Աւելորդ է ըսել թէ Հայր Համբար-
եան այսպիսի քաջ ուսուցիչներու առաջնորդութեան տակ
հմտացաւ ոչ միայն հայերէնի, այլ նաև օտար հին եւ
նոր լեզուներու եւ արտաքին գիտութեանց :

Բարոյական աստուածաբանութիւնը, ձեռնհասօրէն լա-
տիներէնէ հայերէնի կը թարգմանէր : Այս թարգմանու-
թենէն մինչեւ ցայսօր լատիներէնի անհմուտ կղերանոցի
աշակերտութիւնը կ'օգտուի :

Երջանկայիշատակ Այտընեան Սքբահայր նախատեսած

էր Հայր Համբարեանի բացառիկ կարողութիւնը. աւարտական տարիներու փիլիսոփայութեան քննութեան մը ընթացքին անվերապահ գնահատանքը եւ խոր հիացումը կը յայոնէ «Ապրիս տղաս, Միաբանութիւնը քեզմէ շատ բան կը սպասէ» քաջալերական խօսքերով, երօք ալ Միաբանութիւնը այսօր Գաթըրճեաններու, Յ. Տաշեաններու, Այտընեաններու, Մենէվիշեաններու, Ակինեաններու կարգին Հ. Համբարեանով ալ կրնայ պարծիլ։ Որքան որ Հայր Համբարեան անոնց պէս ստուար հատորներ չկրցաւ արտադրել, վասնդի վարդապետ ձեռնադրուելէ երեք տարի վերջ, Մայր Վանքը ձգելու ստիպման հարկին տակ էր, Միաբանութիւնը շատ կենսական պարտականութեան մը կոչած էր զինքը, սերունդներ հասցնել, դաստիարակի պակասը իսթանպուլի և իզմիրի վարժարաններու մէջ դգալի էր, երիտասարդ տարիքին մէջ. արդէն ուսուցանելու ձիրքը Հ. Համբարեանի քով տեսնուած էր։ Ուսուցչական ասպարէզը կրնանք բսել թէ պատճառ հանդիսացաւոր Վիեննական Մխիթարեան գրադարանը զրկուի Հայր Համբարեանի հատորներէն, սակայն միւս կողմէ անդուլ անդադար, մեղուածան աշխատութեամբ հազարաւոր սաներ հասցուց։ Անկեզծ ըլլալու. համար խոստովանինք որ Մեծաւոր Հօր բազմակողմանի հմտութիւնը իր սակաւաթիւ գրութիւններէն չենք կրնար դատել. մենք վըստահ ենք որ մօտաւոր ապագային, դաստիարակչական ծանր եւ յոգնեցուցիչ լուծէն ձերբազատուելէ վերջ պիտի կարենայ նորանոր գործեր արտադրել։ Ուսման շըջանը փայլուն կերպով աւարտելէ յետոյ Թոռնեան ընդհանուր մեծաւոր իւ Թագադիր Աբբայի օրով, ձեռամք Լէմպէրկի (Բոլոնիա) առաջնորդ Յովսէփ Արք. Թէոդորովիչի Հայր Համբարեան վարդապետ կը ձեռնադրուի 1904ին։ Իսկոյն վանքին կղերանոցին մէջ իրը ուսուցիչ պաշտօնավարել կը մկսի, 1906էն սկսեալ «Հանդէս Ամսօրեայ»ի խմբագրապետութիւնը ամբողջ երեք տարի կը վարէ, բանափական, գրական, մատենագրական կարեւոր յօդուածներ կը



Հ. Համբարեան Խմբագրապետ՝ Հանդէս Սմաօթեայի

ստորագրէ, մասնաւորաբար Փաւստոս Բիւզանդացիի եւ Մովսէս Խորենացիի մասին երկար ուսումնասիրութիւններ, պատմական ու ժամանակագրական ճշգրւմներ կ'ընէ. Կարեւոր եւ որոշ տուեալներու վրայ հիմնուելով՝ Ճիշտ այդ շրջանին կը սկսի ստուար գործի մը պատրաստութեան «Հայոց Պատմութիւն»ը որ ցարդ գժբախտաբար կիսատ մնացած է: 1909 թուականին Խսթանպուլի Մխիթարեան վարժարանը ուսուցչութեան կը կոչուի եւ այսպէսով, Գըրիաւորաբար աղքիւրներու չգոյութեան պատճառաւ, չի կը նար ամբողջացնել այս երկարապատում երկասիրութիւնը, հակառակ իր անսպառ կորովին: Վիեննա գտնուած վերջին տարին Հ. Համբարեան գերմաներէնէ մաքուր հայերէնի

կը թարգմանէ Գիւտերքոկի «Բիւզանդիոն և Պարսկաստան» պատմական ուսումնասիրութիւնը իսթանպուլ տըպուած է «Կեսար Ազրիալպա» վէպը, «Ի իբր դասագիրք ալ գործածուեցաւ տարիներով Երեք տարի, աշխանքն 909—912 իսթանպուլի գորոցը իբր ուսուցիչ պաշտօնավարելէ վերջ, 1912ին Իզմիրի համանուն կրթարանը կը փոխադրուի գործակալի և ուսուցիչի կրկնակ հանգամանքով։ Հոն եւս ամբողջ ինը տարի անդուռ կ'աշխատի եւ ամենուն գնահատման առարկայ կը դառնայ, իբր յարաշարժ երիտասարդ, բազմաթիւ ձեռնարկներու ազդակը կը հանգիսանայ. մշտկութային, գրտեսկան, թատերական շարժման մեծ զարկ կուտայ և կը հեղինակէ հետեւեալ թատրոնութիւնները, «Մանուկ Մամիկոնեան», «Արշակ Երրորդ» (մեծապէս գերազանց քան Մ. Պէշիքթաշլեանին հոմանուն գործը) «Զգեստին Դերը» (զաւեշտ), «Գոճա Ալի», «Ակամայ Աւազակ» եւայլն, եւայլն գերմաներէն տրամ մըն ալ կը թարգմանէ «Անեղի մը Դատապարտութիւնը» խորագրին տակ։ Վերոյիշեալ թատրոնութիւնները Իզմիրի միխիթարեան ուսանողութեան կողմէ ներկայացուցուած են, նոյնիսկ մի քանին երկիցս կրկնուած։

Հայր Համբարեան Մխիթարեան Միաբանութեան 200 ամեակի առթիւ հրատարակուած «Յուշարձան»ի մէջ ալ պատմական դեղեցիկ յօդուած մը ստորագրած է։ Իզմիր պաշտօնավարած միջոցին Թոքանեանի հրատարակած «Աշխատանք» թերթին և Մամուրեանի «Դաշինք» լրագրին աշխատակցած է։ Նմանապէս իսթանպուլի օրաթերթերութերուն և պարբերաթերթերուն ալ իր աշխատութիւնը բերած է. «Փամանակ»ի, «Նոր Լուր»ի, «Շանթ»ի և մանաւանդ «Հայ Կին»ի գրական, պատմական և բանաստեղծական գրութիւններ տուած է։

Անվերապահ կրնանք ըսել թէ մեծարգոյ վարդապետին դաստիարակչական ու հրատարակչական բեղուն գործունէութիւնը իզմիրէն կը սկսի, հակառակ իր կրկնակ

յոգնեցուցիչ պաշտօններուն, իր պարապոյ ժամկերը յում-պէտս չէ վատնած, զբաղած է քանասիրական հրատարա-կութեամբ լրագիրներու աշխատակցելով և կամ դպրոցին յատուկ յառաջդիմութեան համար նորանոր ծրագրեր որո-ձացած է։ Զանք թափած է իր պատկանած ազգին, երկ-րին ու համայնքին զարգացած, կատարեալ, առողջ սե-րունդներ ու տարրեր հասցնելու ։ Մայր Վանքը իր ու-շագրութենէն չի վրիպեցներ Հայր Համբարեանի տենդա-գին աշխատանքը յօգուտ իր ցեղին։ Ի վարձ անոր եր-կարամեայ բարւոք ծառայութեան 1921 թուականին կը ը-կին անգամ իսթանպուլի վարժարեանը կը փոխադրուի իբր ուսուցիչ, քիչ ատենէն տնօրէնութեան դժուարին և ծանր պաշտօնը Հայր Համբարեանի կը վստահուի այնպիսի դժբն-դակ պարագաներու ներքեւ, ուր գուցէ ուրիշներ խուսա-սափէին այդ շրջանին սոյն կենական պատասխանառուու-թեան լուծին ենթարկելու իրենց պարանոցը։

1922 թուականին իսթանպուլի Մխիթարեան Հաս-տատութիւնը արդէն մեծ յեղաշրջման մէջ էր. Հայր Համ-բարեան աջ բազուկ ունենալով Հ. Սարգսիս Վրդ. Բարո-յեանը, զօրաւոր ուսուցչական կազմով մը դպրոցը վերըս-տին ամուր հիմերու վրայ կը դնէ, զանազան նորութիւն-ներ կը ներմուծէ, երաժշտական, գեղարուեստական, թա-տերական, մարզական շարժումներուն ոյժ կուտայ նիւ-թական մեծագոյն զոհողութիւններով։

Հնամենի ու խարխուլ դպրոցին չէնք վիշելու վտան-գին տակ կը գտնուէր, խիզախ որոշումով մը նորակերտ արդիական չէնք մը կը շնէ։ Լիսէի բարձրացումի արաօ-տօնութիւնը կրթական Գործավարութենէն չուշանար. այսպէսով տարուէ տարի դպրոցը կը յառաջդիմէ և այս-օրուան նախանձելի մակարդակին կը հասնի 25 ամեայ տքնաջան աշխատանքէ մը վերջ։ Մանկապարտէզ, նախա-կը թարան, միջնակարգ և լիսէ աշակերտութեան համա-գումարը մօտաւորապէս 550 է, թիւ մը զոր Մխիթարեան Վարժարանը, թէ հոս և թէ այլուր երբեք չէ կըցած ու-

նենալ և ոչ ալ այս ժաղովրդականութիւնը շահած, արդիւնք՝ համազգային անվերապահ գնահատման և խոր փառ բումին հանդէպ այս ժրաջան Միիթարեաններուն։

Ակներեւ է որ Հ. Համբարեան ամենամեծ բաժինը ունեցած և զօրեղ ազգակը հանդիսացած է այն համակրանքին զոր Միաբանութիւնը կը վայելէ, որովհետեւ իր օրովն է որ կառուցուեցաւ Միիթարեան Լիսէն, իր օրովն է որ յարկաբաժին մը շինուեցաւ, իր օրովն է որ յիսունէ աւելի նոր խանութներ մէջտեղ կ'ելլեն, բասաժներ կը կառուցուին, բազմաթիւ տուներ ու կալուածներ նորոգուելով կորուստէ կը փրկուին, վերջապէս իր շրջանին է որ Միաբանութիւնը կէս միլիոն ոսկիի արժէքով հոյակապ նոր սինէմայով մը կ'օժտուի, իր հեռատես խոհականութեամբ կտրուկ որոշումով, հասութաբեր կալուած մը եւս կ'աւելնայ, որ 20 տարի վերջ Միաբանութեան սեպհականութիւնը պիտի դատնայ։

Այս վերջին ամիսներս մինչեւ ցարդ չիրագործուած շինութիւն մըն ալ վերջ գտաւ։ Հայր Համբարեան իր վախճանեալ միաբանակիցներուն յարգանքի և երախտական տուրքը մատոյց կառուցանել տալով փառաւոր ու մեծարժէք գամբարան մը Շիշիի գերեզմանատան մէջ։ Հարկ կա՞յ ըսելու որ արդէն 1925ին, կեզրոնը ի նշան գոհունակութեան զինքը վանատան Մեծաւոր կարգած էր։ Իսկ 1927 թուականին Պէյրութի կաթողիկոսարանը իսթանպուլի Պատրիարքական Փոխանորդ և Տրապիզոնի առաջնորդ Նազիրան Գերապետ ձեռամբ Հ. Հմայեակ Վրդ։ Համբարեանի Մայրագունութեան տատիճանները չնորհած էր։ Այսպէսով կրօնական իշխանութիւնք քսան տարիներ առաջ, ըստ արժանւոյն պատուած են քաջ ծիսագէտ, հմուտ պատմաբան, գրաբարագէտ, բանաստեղծ ու հայկարան Մեծաւոր Հայրը։ Ի մէջ այլոց Օրմաննեսն Պատրիարք ևս իր սքանչացումը և համակրանքը յայտնած է քանից Հ. Համբարեանի յղած մտերմիկ տողերով։

Իսկ նուազ չէ թիւը այն անձերուն, գրագէտ, հրա-

պարակագիր, բժիշկ, վաճառական և այլոց, որոնք միշտ գովասանքով արտայայտուած են, իսկ իր նախկին սաներուն սրտաբուխ զգացմանց կենդանի վկաներն ենք, մենք, ամէն առթիւ:

Գերյարգելի Վարդապետին արտադրածներէն գուցէ ամենէն կարկառունը իր քրտնաթոր աշխատութեան վաստակը կազմող Գերմաներէ-Հայերէն ընդարձակ բառգիրքն է, գործ մը որ եօթը տարիներու շրջան մը բոլորելէ վերջ աւարտած է և որ հայերէն լիզուի ամբողջ ճոխ բառաւմթերքը ցայտուն կերպով մեկնաբանուած ու կուտակուած է: 1936ին սկսած աշխատութիւնը հազիւ 1943ին վերջերը կրցաւ աւարտել: Պարագաներու բերմամբ ցարդ անտիպ մնացած այս հակայ բառարանը, լիայոյս ենք որ մօտ ատենէն Վիեննայի Մայր Վանքի նշանաւոր տպարանէն լոյս տեսնէ: Այս մեծածաւալ գործը, իր տեսակին մէջ զլուխ գործոց մըն է, նուիրուած տպագայ սերնդեան յարգելի Յոբելեարին կողմէ:

Ինչպէս որ 80 տարիներ առաջ Վիեննական Մխիթարեան վարդապետներէն Հ. Մազաքիա Սամուէլեան արթնամտութիւնը ունեցաւ Խսթանպուլի կալուածահողը գնելու, կտրուկ որոշումով մը, որով անոր անունը երախտեօք եւ յարգանօք կը յիշուի և դարեր պիտի յիշուի, այսպէս ալ Հ. Սամուէլեանի առընթեր իբր անոր գործը լրացնող, կալուածները արդիւնաւորող, շինարար, վարչագէտ եւս առաւել վարժ գաստիարակ, ներհուն գրագէտ, պատմաբան ու աստուածաբան առ յաւէտ պիտի յիշուի:

Անցելոյն մէջ Գաթընեաններ, Սամուէլեաններ, Յովնաննեաններ, Սյարնեաններ, Գալէմքեարեաններ, Տաշեաններ ու Մէնէվիշեաններ որպէս լուսալիր աստղ փայլեցան հայ գրական երկնոկամարին վբայ և մեր համայնքը երախտեօք կը յիշէ անոնց անմահ անունը: Այսօր, մանաւանդ Խսթանպուլի Հայութիւնը, ըստ արժանեոյն կ'ընծայէ պատիւը սրտաբուխ արտայայտութեամբ տօնելով անոնց յաջորդ Հայր Հմայեակի 45 ամեայ Յոբելեանը և կը

մաղթէ անոր երկար և երջանիկ տարիներ, խնդրելով Աստուծմէ որ արժանի ըլլայ Ան կառարձլու նաև իր ոսկեայ և աղամանդեայ յորելեանները շրջապատուած իր սիրատուն սաներով և տաքցած Միսիթարեան Միաբանութիւնը սիրողներու ջերմ շունչով։

Փառք և Պատիւ Անոր։

31.3.947

ԹօԿՕ Յ. ԱՃԵՄԵԱՆ

Պ Ա Յ Ո Յ

Ես ձեւուի քայ
Տառ հանուն.
Դպրու Մայու,
Ին կը խցի.
Հետու մըլք,
Ճպառ ուժիք,
Ծափ շեռք,
Ծակը գառք.

Երգական առաջարկ
Քայ հանուն
Մայ կը խցի.
Եթու մըլք
Ճպառ ուժիք
Ծափ շեռք
Մայ գառք.

ԳՐԱԿԱՆ ՆԵԽԱՐՆԵՐ

ՅՈՒԲԵԼԵԱՐ

Հ. ՔՄԱՅԵԱԿ ՀԱՄԲԱՐԵԱՆԵ

କର୍ମଚାରୀ ପତ୍ରିକା

୨୦୧୯ ଜାନୁଆରୀ


କର୍ମଚାରୀ ପତ୍ରିକା

ՄԱՅԻՍ

Կը տեսնեմ թեզ	Երկնականար
Պատուհանես.	Քեզի համար
Գողտիկ Մայիս,	Միշտ կապուտակ.
Ինձ կը նայիս,	Ոսքերուդ տակ
Զելինու թերեւ,	Կանաչագեղ
Հրեշտակ անբեւ.	Դորդ ամեն տեղ:
Տեսնըդ սիրուն,	Մարդիկ ողջոյն
Շունչըդ գարուն.	Կուտան ողջոյն
Աչերդ զմրուխ,	Աստուածային
Արեգ զդուխ.	Վեհ Դշինյին:
Հոր բոց վարեր,	Մարեկ, սոխակ
Բերան վառ սեր,	Վարդ ու մեխակ
Աշերըդ կուռ,	Թուփին ծառեն
Շրունինըդ նուռ,	Բեզ մեծարեն:
Մասներդ շուշան.	Ճանճն ու մեղուն
Բարենըշան,	Թիրեռ շողուն
Ճակտիդ պրասկ	Կը խայտան յար
Տեր բիւր տեսակ	Բեզ սիրահար:
Ծաղիկներէ	
Յօրիներ է:	* * *
Հազար երանգ,	Աւա՞ն սակայն
Պերճ զարդարանի	Չե կեանիդ երկայն.
Գեղեցկօրհն	Վարդի ամիս
Կը զարդարեն	Վա՞ն բարշամիս.
Արժական	Վարդերուն հետ
Բուլ պատմոնան:	Կ'ըլլաս անհետ:

Հ. ՀԱՅԱՍՏԱԿ Ծ. ՎՐԴ. ՀԱՄՐԱՐԵԱՆ

(«Հայ կին» 16 Մայիս 1929
թիւ 10, թ. Տարի)



(Հանգ. Հ. Եղիշէ Կաքբանեանի ազգականներէն
միոյն ամուսնութեան առքիւ գրի առած է
յարգելի Յնըելեար Վրդ. 1910 թուականին)

Ասկեղեն սիրոյն իրեւ գրաւական
Այսօր կապուեցան ամոյֆ պատուական
Կըռուցաւ ուխտից դաշինք մշտակ
Հիմենեան մայուր սեղանին առցեւ.
Իցիւ գոյզդ ազնիւ Ձեր փառքին ծաղիկ
Անէր սուրբ սիրոյն շուրջն խաղաղիկ.
Էւ ապագայի երկիրն հեռաւոր
Բացուկր Ձեզ համար դրախտ փառաւոր:
Կենաց նոր ուղին զոր դուք կոխեցիք,
Համայնապատկեր մըն և գեղեցիկ,
Ձոր մաղրեմ վայել զրւար եւ անցաւ
Մինչեւ պահուիք ոսկի պատկան:

Հ. ՀՄԱՅԵԱԿ ՎՐԴ. ՀԱՄԲԱՐԵԱՆ

7 Դեկտ. 1910

Ազատու յ առն
Աշխար ըմանը ձ՛
ամեն պատիւ
անառաջու յ առ
ան ձառնարու
առնան առցու

թմառ տարան
Անտարտար ձեռ
Անտարտար զը
Անդար անձ
Անդար անձ

ՀԱՄԲԱՐԵԱՆ ՎՐԴ. ՀԱՄԲԱՐԵԱՆ

ԸՆԴ անդ ու անդ շնորհ

ՀԱՄԲԱՐԵԱՆ ՎՐԴ. ՀԱՄԲԱՐԵԱՆ

ՍԱՐԵԱԿՆ ՈՒ ՃՆՃՆՈՒԿԸ

(Ա Վ Տ Ի Պ)

Ի՞նչ անպահոյն զգես պարզուի
Հազած եւ դուն թշուառ ճնճղուկ.
Չունիս փետուր մը գունագեղ.
Որչափ խուսան է այդ բու ցեղ:

Այսպէս ճռուողիր սարեակը զուարք,
Երբ ճնճղուկին հետ ինկատ ի թակարդ,
Թոշենորսը դրաւ սարեակը վանդակ,
Զի տեսֆն եր սիրուն, ձայնն աղ անուշակ:

Մինչ ճնճղուկն անզարդ եւ աներաժիշտ
Երձակեց վարել ազատ կեանիը միշտ:
Մեր ճնճղուկն ուրախ երբ քարարացաւ օդ,
Սարեակը երզեց այս երզը ցաւոս:

Ազատութիւնն քանկազին
Թէ սանամ ես վերսին,
Գեղ ու պերճանի յօժարակամ
Նոյնին համար ես զոհ կուտամ.
Լաւ է ըլլալ ազատ ճնճղուկ
Քան թէ սարեակ այլոց սրուկ:

Հ. ՀԱՅԵԱԿ ՎՐԴ. ՀԱՄԲԱՐԵԱՆ

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԿԻՆԵՐ

(ՊՍ.ՏՄ.Ա.Տ.ՏԵՍՈՒԹ.ԻՒՆ)

Թերեւս հետաքրքրական ըլլայ «Դեղեցկութեան թազուհներու» այս ժամանակամիջոցին մէջ յետադարձ ակնարկ մը նետել նախկին ժամանակներու ամենագեղեցիկ կանանց վրայ :

Հին Յոյները, մինչ մէկ կողմէն կը ձգտէին ճշմարտին ու գեղեցկին հասնելու, միւս կողմէն հոգ կը տասնէին բնական ու պարզ եղանակով կնոջ մարմինը խնաւմելու : Մաքուր օգ, դիւրին մարզանք, թոյլ ու արուեստական հագուստ, ուրախութիւն, պերճանք կանացի գեղեցկութիւնը հասցուցին կատարելութեան : «Յոյն կնոջ պէս գեղեցիկ» բացատրութիւնը՝ ցայսօր կը տրուի արտայատելու համար կանացի դասական գեղեցկութիւնը :

Ասպասիս ծնած է Միլէա, նշանաւոր էր իր գեղեցկութեամբ : Երբ Աթէնք եկաւ, իր շնորհներով հրապուրեց քաղաքին բարձր դասակարգի անձերը, նոյնիսկ Մոկրատ անոր խօսակցութիւնը լսելու համար այցելութեան գնաց : Պերիկլէս մինչեւ իսկ իր յնոջմէն բաժնուեցաւ ամուսնանալու համար Ասպասիայի հետ (445) : Ասիկա Պերիկլէսի մահէն վերջ կարգուեցաւ հարուստ կիւսիկլի հետ, ապաշարունակեց իր շուայտ և անտուկ կեանքը, երբ կիւսիկլէս ալ մեռաւ : Ուրիշ Ասպասիս մը եւս կը յիշուի «Միլտոյ» (շաբարուող) անուտն ներքեւ : Փոքր կիւրոսի սիրուհին էր նախ և ապա Արտաշէս Բ.ի կանանցին ամենաչքնաղ ծաղիկներէն մին եղաւ, երբ կիւրոս կունաքսայի ճակատամարտին մէջ իր եղբօրմէն սպաննուեցաւ (401) : Եգիպտոսի ալ ունէր իր գեղեցկուհին յանձին Հատասուդչոյին :

Երեք հազար տարի վերջ տակաւին կը հնչէր եգիպտ

տոսի մէջ նր գեղեցկութեան համբաւը ։ Հատասու, ինչ-
պէս հասարակօրէն բոլոր գեղեցիկ կիները, սաստիկ շռայլ
էր ։ իր խրացները պճնելու համար կը գործածէր ամենա-
թանկագին քարերը։ Թերեւս աւելի գեղեցիկ։ բայց նուազ
շռայլ էր Աննիբալի քոյրը, չքնն զագեղն Սալամբայ։ Ասոր
պատմութիւնը գրած է նշանաւոր վիպասան Ֆլուէր, պատ-
կերացնելով կարքեգոնի կեանքը։ Որո՞ւն ծանօթ չէ Եգիպ-
տասի թագուհիներուն տիկինը, հրաշագեղն Կղէոպատրա։
Ասիկա 17 տարեկան էր և իր հօր հրամանով գահակից
որոշուած էր 13 տարեայ եղբօր, Պտղոմէոսի Սակայն այս-
վերջինին խնամակալները զինքը մերժեցին։ Կղէոպատրա
դիմեց կեսարի և ասիկա երիտասարդ աղջկան գեղեցկու-
թենէն հրապուրուած հաստատեց զայն գահին վրայ։ Կե-
սարի սպաննուելէն վերջ Անտոնիոս զօրավարը պատաս-
խանատուութեան կանչեց Կղէոպատրան, վասնդի թագու-
հին ըստ երեւոյթին կեսարի սպանիչներուն կողմը բռնած
էր։ Հազիւ թէ թագուհին իր տմենածոխ զարգերով երեւ-
ցաւ, նոտոնիոս տկարացու և Կղէոպատրայի թակարդին
մէջ ինկուտ նոյն կերպով ուզեց կապել նաև Ոկտաւիան
Աւգոստոսը։ Բայց երբ տեսաւ որ ասիկա անտարբեր մնաց
իր շնորհներուն առջեւ, ինքինքը իժի մը թունաւորել
տուաւ և մեռաւ (30 Ք.Է առաջ)։

Յիշատակենք նաև գերմանացի Թունելտան, Արմի-
նիոսի կինը։ Հայրը անձամբ մատնեց իր աղջիկը Հռոմա-
յեցւոց, և հպարտ կինը իբր յարգանքի առարկայ Հռոմի
փողոցներուն մէջ շրջեցուեցաւ նախանձն ու կարեկցու-
թիւնը գրգռելով Հռոմայի կանանց, որոնք սեւաներ
ըլլալով կը հիանացին գերմանուեոյն խարտեաշ գանգուր-
ներուն վրայ (17 Ք.Է ետք)։ Դրուպատութեներու և Մինէ-
զէնկէրներու (սիրոյ երգիչ) ժամանակամիջոցը կանացի
գեղեցկութեան յաղթանակն էր որ կը պանծացուէր +

Դեղեցկութեան գովեստը կը հնչէր ամենուրեք, երգ-
չին խառնուածքին հսմեմատ, կրակոտ ու բուռն, մոլե-
գին և կրքոտ, մեղմ ու փափուկ, յանդուզն ու յայրատ

Երգերու մէջ։ Որքա՞ն գեղանի եղած ըլլալու է Փեթրարքացի Հաւրանտ իր հնչեակներուն և տաղերուն մէջ (Capzo nöe) իտալացի մեծ բանաստեղծը կը պատմէ թէ ինչպէս սիրահարեցաւ այդ կնոջ, առաջին իսկ տեսութեան (1327 Ապրիլ 6, Աւագ Ուրբաթ օրը)։ Լաւրա, լսա նոյն թեթրարքայի, ամուսնացաւ մարքիզի մը հետ, որուն պարզեց 11 զաւակ։ Գեղեցկութիւնը տարվողելու մէջ ժամանակին մեծ բանաստեղծներուն հետ կը մըցէին նաեւ մեծ նկարիչներ, Դիցիան, Ռուսիէնս, Ռաֆաէլ, Վելասկուէզ և այլք։ Մելամպձոս թախմիծը միացած մոլեկան ուրախութեան հետ — ներգաշնակութիւնը չմիաբանութեան հետ — այս կանացի տիպարներուն զրաւիչ և հմայող ձգողական ոյժ մը կուտայ։ Թերեւս ոչ մէկ կին գիտցած է իր մազերով այնպէս մը զարդարել ինքնինքը, ինչպէս Սպանիացի գեղուհին։ Ասիկա ինքնայատուկ կերպով կը պճնէ իր հարաբանքը երկար ու մետաքի պէս փափուկ ու փայլուն մազերով։ Ինչ զգլխիչ գեղեցկութեան տէր եղած ըլլալու էին Գարմէն մը, Ռողինա Սիլիլացի մը, հասարակ ժողովրդեան խաւերէն սերած։

Հանրածանօթ են Գաղղիոյ գեղուհիները։ Տիանա տը Փուաթիէ, Լուիդ լա Վալիէո, Մարքիզ տը Փոմիատուր, Նինօն տը Լանգլօ, Փիւլի Ռէզամիէ ևայլն։ Տիանա տը Փուաթիէ իր գարէն շատ աւելի յառաջադէմ էր։ Այնպիսի ժամանակ մը, յորում պաղ ջուրի գործածութիւնը անձանօթ էր, առաւօտ կանուխ կ'ելլէր, պաղ ջուրի լոգանք մը կ'ընէր և ապա երկար ձիավարութիւն մը կը կատարէր։ Պտոյտէն դառնալէն վերջ, իր ընդհատած քունը յառաջ կը տանէր։ Պրանթոմ († 1614) իրեն համար ըսած է։ «Տիան տը Վալիէր այնպիսի ցանցառ գեղեցկութիւն մը ունի, որ 20 մզոն սանձարձակ ձիավարութենէ մը վերջ իսկ իր հմայքը չի կորսնցներ։ Լուիդ լա Վալիէո, Լուիդ ԺԴ.ին սիրուհին, հրապուրիչ էր և դժբախտ միանդամայն։ Թէպէտ ինքը թագաւորին մոլեգին ու անձնուէր սէր մը կը տածէր և անոր չորս գաւակ պարզեւած էր, սակայն իր

ապօրէն վարքն ու կենցաղը կը տանջէր իր խիզճը և կը դառնացնէր երիտասարդութիւնը։ Վերջ ի վերջոյ զրկուեցաւ նաև թագաւորին շնորհէն Փոմփատուրի խորամանակութիւններով և քաշուեցաւ վանք մը, ուր կնքեց խալազութեամբ իր կեանքը։ Յոլորովին տարբեր նկարագիր ունէր Փոմփատուրի մարքիզը։ Գեղեցիկ, խելացի, բայց անխիզճ էր։ Լուի ֆն։ թագաւորին վրայ շատ զէշ ագգեցութիւն մը բանեցուց։ Թէպէտ իր տարեկան ծախքը երկու միլիոն ֆրանքի կը հասնէր, սակայն եւ այնպէս կըրցաւ վեց տարուան մէջ 20 միլիոնի գումար մը դիզել։ Ողբերգական վերջ մը ունեցաւ նինօն աը Լանլգօ, որ նշանաւոր գեղեցիկութեան հետ հոյակապ միաք մը ունէր։ Ազատ սէրը նախընտրեց ամուսնական կապէն և թաթաւեցաւ աշխարհի տիզմին մէջ։ Իր զաւակներէն մին Վիլիէ մարքիզը սիրահարեցաւ իրեն և տեձնասպան եղաւ, երբ իմացաւ թէ մայրն է։ Իրական կրկնութիւն սփինքսի յաղթող էտիպի առաստելիին։ Նինօնի ծերութիւնն անզամ չկրցաւ եղծանել անոր գեղեցկութիւնը, բայց խաւարեցուց աչքերը։ Ազքատ ու թշուառ մեռաւ նաւ։ Յաճախ գեղեցիկ կանանց և վայելչասէր արանց ընկերութեան մը մէջ կը հնչէր քնարի մը ձայնը։ Կոյր նինօնն էր, որ վարագոյրի մը ետեւէն գուրս կը թափէր իր վիշտերն ու տիրութիւնը։

Ժիւլի Ռէգամիէ մաքուր և աղնիւ տիպար մըն էր գեղեցկութեան, անիրաւ տեղ զայն կ'ամբաստանեն իրը նարուէնի սիրուհին։ 1811ին աքսորուեցաւ Գաղղիայէն և կայսրութեան անկումէն վերջ դարձաւ հայրենիք։ Իր տունը ժողովավայր եղաւ մատուր և բարձր գասակարգին։ Յայսնի է որ զեղեցկութեան ամենամեծ ազգակ մըն է նաև զգեստը։ Ամենասիրուն կերպարանքն ու ամենաբարձեւ ու չափակցեալ մարմինը իրենց հրապոյրէն բան մը կորսնցնելու էին այնպիսի ժամանակ մը, յորում կտցաւոր կօշիկներ, քողեր, վզնոց, եղջերաւոր վարսայարդարումներ և զանգակատան ձեւով լայնանիստ գլխարկներ հրապարակի վրայ էին։ Անգլիոյ նշանաւոր գեղեցկուհիներէն

մին Տորոթի Սիտնէյ, աւելի ճաշակաւոր դարսու մը մէջ ապրելու բախտն ունեցաւ : Իր մահէն երկար տարիներ վերջն իսկ Վալլէրի բանաստեղծութիւններուն մէջ անոր յիշատակը կը գովաբանուի : Վան Տիք նկարած է Սիտնէյի պատկերը, որ կը պահուի Լոնտոնի գեղեցկութեան գաւիթին մէջ : Կանոնաւոր դիմագիծ ոգեւորուած հրաշագեղ աչքերով և հովանաւորուած ոսկեթել ծամերով : Լայնեղր գլխարկ մը կը շրջանակէ սիրուն գէմքը : Ապացուցուած ճշմարտութիւն է թէ նշանաւոր գեղեցկութեամբ օժտուած կանայք շատ ցանցառ է թէ երջանիկ հղած ըլլան միշտ : Օրինակ Լատի Համիլթըն : Ասիկա թէպէտ աղքատ ու խեղճ ծագում ունէր, բայց իր արտակարգ գեղեցկութեան շնորհիւ շուտով Լոնտոնի բարձր գասակարգին ուշադրութիւնը գրաւեց : Դժբախտաբար շուտով խաւարեցաւ իր աստղը : Իր սիրահարին, Նիլսըն ծովակալին մահէն վերջ, ատիպուեցաւ Գաղղիա փախչիլ, վասնղի կարող չէր վճարել ծանր ծանր պարտքերը : Հոս այլեւս բախտը չժպանեցաւ և Համիլթըն մեռաւ թշուառ վիճակի մէջ :

Բաղմաթիւ եղած են հայ կանանց մէջ ալ գեղեցկութեան չքնաղ տիպարներ : Տիգրան թագաւորին կինը Տիգրանուհի իր վայելչութեան և չքեղութեան համար Աժդահակի կանանց տիրուհի կարգուեցաւ : Որո՞ւն ծանօթ չէ թագուհիներու ամենագեղեցիկը և գեղեցիկներու մէջ ամենաանխիղճ կինը Փառանձեմ : Այս կինը սիրահարեցան Գնել և անոր եղբայրը Տիրիթ և Արշակ Գ. թագաւորը : Տիրիթ քսութեամբ սպաննել տուաւ Գնելը և ինքն ալ սպաննուեցաւ Արշակէն, որ տիրացաւ գեղանի Փառանձեմի : Նուազ գեղեցիկ չէր Համազասպուհի Մամիկոնեան, որուն մարմնոյն սպիտակութիւնը ձիւնի ճերմակութեան հետ կը համեմատէ Բիւզանդ : Այս կինն ալ դժբախտ վախճան մը ունեցաւ, ինչպէս Փառանձեմ : Կը յիշատակուի Շուշան, կին Գրիգոր Պահլաւունիի և մեծ մայր Գրիգոր Մագիստրոսի, իրք գեղեցիկ և բարեպաշտ միանգամայն : Յու ամեայ քաշուեցաւ վանք : Գրիգոր Դերենիկ Վասպուրականի իշ-

խանին կինը Տիկին Սոփի կը նկարագրուի Թովմաս Արծրունիէն իբր խելացի մայր և գեղեցիկ կին իր բառերով անհամեմատն ի կանայս և արփիագեղ»։ Ղաղան խան, ըստ օտար պատմիչներու վկայութեան, ամէն կողմ գործակալներ զրկած էր իրեն գտնելու ամենագեղեցիկ աղջիկներ, որոնց մէջէն, ինքը պիտի ընտրէր իր ամուսինը։ Ներկայացուած գեղուհիներուն մէջէն թաթար ինքնակալը հաւանեցաւ հայ աղջկան մը զոր ըրաւ թագուհի մեծատարած պետութեան։

Հայ ցեղին հոգեկան լաւ յատկութիւնները գրաւական են որ նոյնը մարմնական բարեմասնութիւններով ալ օժտուած ըլլալու է։ Ազնիւ ու բարի հսգին առաւելապէս գեղեցիկ մարմնոյ մէջ կրնայ պարփակութիւն ու սնանիլ։ Հայ իգական սեռը այժմ ալ ակնառու և չքնաղ ներկայացուցիչներ ունի գեղեցկութեան։ Դժբախտաբար մեր իգական սեռը գիտակից ու ինքնավստահ կերպով չի շարժիր այս մարզին մէջ, որով իր չնորհներն ու առաւելութիւնները ծածուկ կը մնան։ Այս անհոգութիւնն սւ անտարբերութիւնը պատճառ կ'ըլլան որ անիկա անտեսէ մարմնոյն խնամքն ու արդուղարդը։ Յաճախ պատահած է որ դիմացինը կը փոխէ այն լաւ կարծիքը, զոր կազմած էր այս կամ այն կնոջ նկատմամբ, լոկ անոր այս թերութեան պատճառաւ։ Գնահատութեան դրուածը պարզուելու է, երեւալու է։

ՀԱՄԲԱՐՈՒ

ՅԱՐԳԵԼԻ ՅՈՐԵԼԻԱՐԻՆ

Մ Ա Ս Ի Ն

ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԷ
ԵՒ ԵՐԱԽՏԱԳԷՏ ՍԱՆԵՐԷ

ՀԱՄԵՍՏԱՅՈՒԹ ՄԵԾԱԻՈՐԸ

Ապահով, Մարդկութեան ծանր բեռը թեթեւցնելու սահմանուած արժանսւորներէն մէկն է Հայր Հ. Շ. Վ. Համբարեան, անշչուկ Մեծաւորը Բանկալթիի Մխիթարեան լիսէին։ Ճշմարտապէս մաքի մարդ, իր լուռ ու ամփոփ արժաքինէն իսկ կը ծորի հմտութեան առատութիւնը։ Միշտ մեղմ, միշտ խաղաղ, աշխատանքէն ծանրացած քիքերուն մէջ կարծես կը սեղմէ իմաստութիւնը, գարեւրու և օրուան իմաստութիւնը։

Մխիթարեան օժոուած Ուխտաւոր, համբերատար ոզիու համբարած է պատմական, լեզուական և փիլիսոփայական գիտութեանց պաշար մը, և անկարելի է մօտենալ իրեն և հեռանալ ձեռնունայն։

Քանից ներած եմ ինքս ինծի, իր բազմազբաղ բուպէները կասեցնելու անփափկավարութիւնը, փարատիլու համար միտքս մշուշող վարկած մը, կամ լեզուական կրնակո՞որու նկատմամբ վարանքի մէջ եղած ըլլամ։

Աւելորդ է ըսել թէ՝ համոզուած ու գոհ վերադարձած եմ ամէն առթիւ, վկայ ըլլալէ վերջ իր միտքի ուժզին գրոհին։

Անգամ մը, «Հայ կին»ի հին բարի օրերուն, Փրանսերէն գրուած շարժապատկերավէս մը զրկած է մեր նըրաբատազանգ^(*) գրագիտուհիներէն։ Միոէյ։ Սաֆոյի կեանքէն զմայլելի կտոր մըն էր և նորութիւն, որով կ'ուզէի անպատճառ և ամբողջապէս բացառիկ թիւ մը կազմիլ։ Մեծ եռանդով սկսայ թարգմանութեան, մինչեւ այն կէտը ուր դէմ առ գէմ եկայ տագած բառին։ Բոլոր բառարան-

(*) Օր. Եագութ Նագաշեան, դուստրը պոլատական թարգմանչքթ. Ե. Նագաշեանի եւ թոռնուհին՝ Տատեսն Յարութիւն փաշայի։

ները արձագանդ չտուին։ Դիմեցի լեզուազէտ բարեկամներու և քորեկամներու բարեկամներուն։ Ի զո՞ւր։ Միուէյ Յունաստան կը գանուէր այդ պահուն և «Հայ կին»ի կազանդի թիւին համար երկու խեղճուկ օր կը մնար միայն։ Ի՞նչ ընել։ Զէի կրնար ետ կենալ, չէի կրնար քայլ առնել, չէի կրնար մաքսախոյս ըլլալ։ Պէտք էր, պէտք էր ծանօթանալ այդ անոլիտան «Մակատիշին»։

Դիմած էք որ, ծայրայեղ յուսահատութիւնը գերագրական լոյս մը կը ծագէ։ Այդէս էր որ միտքս թուաւ յանկարծ Հայր Համբարեանին։ Գրեթէ վստահ ու թեթեւոտն, զարկի գուռը վարժարանին։ Եւ եղաւ որ, խորահմուտ Մեծաւորը չգիտնար այդ բառը։ Այլ սակայն այն երբեք չօգտուեցաւ մարդկային տկարութենէն։ Սնմիջապէս, գիտունի վայել պարզութեամբ զօրաշարժի ենթարկեց իր հաստատութեան օտար ուսուցիչները։ Ապարդիւնննն։ Օր Նազաշեան ուրկէ գտեր էր այդ չըլլալիք բառը, որով կարծես ասպարէզ կը կարդար բոլորիս, յունական կապուտագեղ երկինքի անդորրին տակ, երազուն ու չարաճճի։

Հայր Համբարեան սակայն չպարտուեցաւ, ոչ իսկ վայրկեան մը վճռեց։ Կարծես անձայն ուխտ մը ըրած ըլլար ինքնիրեն այն պահուն՝ երբ կ'ըսէր ինծի։

— Դուք շարունակելով հանդերձ թարգմանութիւնը, քսանըչորս ժամ միջոց տուէք ինծի։

Վերագարձա՛յ։ Հազիւ գրասեղանիս վլուխը անցած՝ մեր տեսակցութենէն ոչ իսկ ժամ մը վերջ, Մխիթարեան ուսանող մը նամակ մը բերաւ ին իւ Բացի զայն թըրթուն հոգիով մը Ո՞հ, հատիկ հատիկ, խելօք գիրերով, Հայր Համբարեան կը գրէր. «*Magadis* կը նշանակէ տասնագեան քնար։»

Սափո իր սիրոյ յուսալից ցանկութիւններուն մէջ, իր սիրահարը ամոքելու համար, քնարին վրայ լարեր աւելցուցեր, անոնց թիւը տասնի բարձրացուցեր էր։ Երաֆըշտական այդ հնօրեայ գործիքն էր *magadis*։

ՏԵՅՅՐ ՏԱՄԲԱՐԵԱՆ

Վաստակաբեկ հոգի մը, որ միշտ բան մը կը կրէ իր վրայ մեր դարաւոր մշակոյթէն։ Լեզու և դպրութիւն, գրաբար և մատենագրութիւն իրենց խորհրդալի բաւիդաներով հրապուրուած և խանդավառուած իր կրօնական միտքը, որ երկարօրէն թափառած է այդ թաքուն ճամբառներուն մէջ, ջանալով լուսաւորել անոնց խորչերը իր իմացականութեան լավտերսվ։

Հայր Համբարեան մէկն է մեր որբազան աւանդութիւններուն անվիատ խուզարկիչներէն։ Եթէ բանասիրութիւնը շատերու համար եղած է նիւթական բազգատութիւններու կամ մեքենական արտադրումներու սովորութիւն մը միայն, այս խոհուն վարդագետին մօտ հազած է բոլորովին տարբեր նկարագիր մը, և եղած է շունչ և հոգի, կեանք ու ապրում, ժողովուրդի մը ներքին խոյանքներուն մշտատեւ սարսուսը։ Եթէ մատենագրութիւնը կը շփոթուի այսօր ցամաք ծանօթութիւններու և թուականներու կամ եղելութեանց լուսաբանութեան հետ, Հայր Համբարեանի համար կը մնայ միշտ մտքի խաղարկութիւններու տեւական երջանկութիւն մը, ուր կրնանք փնտոել և գտնել իր նուրբ ու խուսափուկ հոգին, իր պէսպիսուն հմտութիւնն ու իր տոկ ևն մշակոյթը։

Ուսանց այս տուրքերուն կրօնաւորը անկատար պիտի մնար Հայր Համբարեանի մէջ։ Եկեղեցին եթէ մարդը կը զբահէ բարոյական զէնքերով և անոր մէջ կը բանայ հոգեւոր վայելքներու ամենէն կոյս աղբիւրը։ Մշակոյթն ալ իրը հաւատք և գաղափար կը լրացնէ կրօնքին գերը և անհնարին կ'ընծայէ մտքի անկախութիւն և ամբողջական դաստիարակութիւն մը։

Հայր Համբարեան կը պատկանի այս երկու զուգահեռ պարոցներուն, և ատով իսկ արժանի է հաւաքական և հածարանքի։

Հ. ՀՄԱՅԵԱԿ Ծ. Վ. ՀԱՄԲԱՐԵԱՆԻ ՑՈՒԲԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՍԱՆԵՐՈՒՆ

Երախտագիտութիւնը ինչքա՞ն ճիշտ պիտի ըլլար նմանցնել արեւածաղիկին, որ միշտ լոյսը կը փնտոէ, անոր կը դարձնէ իր գեղնասուն սկաւառակը, ճառագայթներու մաքրութենէն կ'առնէ իր կենսունակութիւնը ու կը դառնայ նմանակերպ կատարելութեան տեսակէմը խորհրդանիշ:

Հրահանգիչ ու գնահատելի է ձեռնարկը, որով դուք կ'ուզէք տօնել հայ լեզուի ու մատենագրութեան բժախընդիր վաստակաւորի մը, Զեր բազմարդիւն ուսուցչապետին կրթական ու գրական գործունէութեան Յորելեանը:

Հ. Հմայեակ Ծ. Վրդ. Համբարեան, իր առաքնի կեանքով և իր հանրանուէր ծառայութիւններով արդէն իսկ շահած է ընդհանուր համակրանքը և յարգանքի արժանի ըլլալու իրաւունքը: Իսկ եթէ այսօր մեծարանքի այդ արտայայտութիւնը կուգայ երախտագէտ իր սաներէն, իր ձեռնասուններէն, անհամեմատ արժէք ու նշանակութիւն կ'ստանայ: Վասնզի իր ցանքն է որ կը պտղաբերի այժմ՝ իր հովանիին և դեռ կենսառոյդ իր շունչին տակ:

1947

Թ. Ա.Զ.ՑԵԱՆ

ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՀԱՅՐ ՀՄԱՅԵԱԿ ՀԱՄԲԱՐԵԱՆ

Գրեց՝ Ա. Ակինչևսկ

«Ռւսուցիչը այն տեհն
է որ կ'օգնէ մեզ եւ կը
ուսուցենէ ամէն օր առա-
թինի կետնի մը ապրելու
դժուարին զործք»

ՔԱՐՂԱՑ

Հայր Հմայեակը թարլայլի վերի բացատրութիւնը իր
անձին վրայ մարմնաւորապ ուսուցիչն է։ Սերունդներ ան-
ցած են իր ձեռքէն։ Պատանիներուն մտային զարգացման
չափ նկարագրի զարգացումն ալ անոր մտահոգութիւնը եւ-
դած է միշտ։

Հայր Հմայեակ իրական ուսուցիչն է որ իր խնամքին
յանձնուած պատանիներուն չէ բաւականացած միայն սոր-
վեցնելով, այլ ջանք թափած է կերտելու անոնց նկարա-
գիրը և գնելու անոնց մէջ ուսուման տենչը։ Ի՞նչ պիտի ար-
ժէր միայն ուսումը, եթէ ուսանողին մօտ ուսանողը ի-
տէալի մը չվերածուէր։ Առանց այդ իտշալին պատանին
կը նմանի պաղ երկաթի մը, իսկ ուսուցիչը մուրճը պաղ
երկաթին վրայ ի զուր իջեցնող երկաթագործի մը, քանի
որ երբ երկաթը պաղ է անկարելի է ձեւ տալ անոր։

Հայր Հմայեակ անշուշտ բազդաւոր է մեր ուսուցիչ-
ներուն նիւթական ճակատագրէն զերծ մնացած ըլլալուն
համար, բայց նիւթական բարօրութիւնը ուսուցիչի մը
պարտականութեան դժուարութիւնը սահմանափակ չափով
մը կը թեթեւցնէ։ Դաստիարակը ըլլայ նիւթապէս տն-
ձուկ կամ բարօր կը նմանի մոմի մը, որ իր շուրջինները

լուսաւսրելու համար ինքզինք կ'սպառէ։ 45 տարի ուսուցիչ ըլլալ կը նշանակէ 45 տարի շունչ սպառել օգտակար ըլլալու համար մարդկութեան։

Մօլթքէ իր ճառերէն մէկուն մէջ ըստծ է թէ Աատովայի ճակատամարտը շահած է Բրուսիացի վարժապեաբ։ Անշուշտ Միխթարեան սաներն ալ կեանքի պայքարին մէջ իրենց տարած բազմաթիւ յաղթանակները կը պարտին Հայր Հմայեակի և իր օգնականներուն, որովհետեւ ասոնք եղած են ճամրու ընկերները բազմաթիւ պատանիներու, որոնք կեանքին ճամբան հարցուցած են իրենց դաստիարակներուն և Հայր Հմայեակ ու իր գործակիցները ցոյց տուած են ճամբան առաջ, իրենցմէ ալ առաջ, կեանքի պայքարի և յաղթանակներու ճամբան։

Յարգանք ուրեմն Մեծ Վարժապետին։

Յինուազ նոր առ ընարարու առ Յինուազ նոր

Յինուազ նոր առ Յինուազ նոր Յինուազ նոր

Յինուազ նոր յարմատու յարմատու Յ.Յ.

ԶՕՆ ԽՈՐԻՆ ՅԱՐԳԱՆԱՑ

ԱՌ ԳԵՐԱԾՆՈՐՅ ՀՄԱՅԵԱԿ Ծ. Վ. ՀԱՄԲԱՐԵԱՆ

Հայ ցեղին տիպար Եկեղեցական,

Հայր մը պատուական,

Պեսահման սիրով սիրտ մը տիրանուեր,

Որ անհրաւեր.

Յոյսով, Հաւատքով, Սիրով մ'է եղեր՝

Մեկ տիպար կրղեր:

Քաբունոյ Բանին միշտ երանաւես,

Մառայող յաւես.

Հըմուտ գերազանց Հայ պերն բարբառին,

Մեր զբրաբարին,

Պրեսակ մեծապանծ խանդով ընդոծին,

Կըրրական գործին

Ան տարիներով անձայն անըրեունչ,

Ըսպառելով տունչ,

Յաջողեր է տալ ջանենով մը յամառ,

Սաներ անհամար,

Երկո՞ւնք ոգեսպառ, բայց արդիւնալի,

Յաւես սիրալի,

Պենուն հըրնուանքի յորդառաս աղբիւր

Իր հանոյքով բիւր.

Ֆոչո՞ւմ հոգեւոր՝ որ երբ կուրծքիդ տակ,

Վիհ խորայատակ.

Վառէ իր կրակ բոցերով անտէջ,

Երակներուդ մէջ,

Հըրայրքը անոր՝ սիրով բոցակեզ,

Ա՛լ կ'առինքնէ ժեզ,

Պյապէս նաեւ մեր Մըխիքարեան Հայր,

Սըրբակըրօն այր,

Մըղումով ներքին իր անձն է տրւեր,
Տիրոջ ի նրւեր.
 Քրոնելով ուղին Յիսուսի Խաչին,
Որուն ինք առջին,
 Անհուն պատաճեակ եւ խոկմամբ անլուր՝
Կը խոնարի լուր,
 Քոպէ մ'իսկ երբեք չընթանալով շեղ
Իր կամքով ուժեղ,
 Երանեալ է այր, որ սիրով ամուր,
Զունի նակտի մուր.
 Ան պիտ' ընդունի՛ երբ հասնի հուսկ ժամ,
Նորոգ կեանէի մը պրսակն անքարտամ:

**Ս. լեհեր Ռւսուցիչ եւ Գրիչ
Հայ Մեծատանիչ Բարբառին
Գեղարգ ԱրՄթթէւնսւ.**

40 · 1 - 947

Ա. Սիրելի Թօկօ.

Համոյժով ստացած եմ Զեր երկտողը որով կը հրատիրէիք զիս այ մասնակցելու ի պատճի Դեր. Հ. Հմայեակ Ծ. Վ. Համբարեանի՝ Զեր հրատարակելիք Յորելինական Գրտոյլին:

Արդարեւ ես ինիս այ որպէս Միխրատեան ասե՛ վայելած եմ շերմիկ վերաբերումը, որովն ու խնամքը մեր ուսուցչ-ներուն, որոնց միջ ի զուխ կայ եւ կը մնայ Յորելեար Մեծաւորը: Ու ի՞նչ գեղեցիկ պատեհութիւն, բարյապէս հասուցանելու փոքրիկ տոկոսը մեր ստացած իմացական դրամագրդիկն, զոր այնուն առաօրին բաշխեց Միխրատեան ուսուցական փաղանգը, որուն փառթերէն մին և Հայր Համբարեան, նա՛ երկար տարիներ տնած է ու վաստակած ջամբելու համար սերունդները՝ հիւրն ու նիւրը Հայ Գրին ու Գրականութեան, մշակոյրի յեղաշրջական պատմութեան եւ ուկեղինիկ մեր մատենագրութեան:

Ու այսօր տնիմիկ եւ դասական դէպէրն ու դէմֆերը հայ ժողովրդեան, իրենց շնորհագեղ հոյլովն ու շարժով՝ վառ կը մնան միջ մեր յիշողութեան մէջ եւ հանդիսաւորապէս կը տողանցեն մեր հոգեկան աշխարունակութեան: Մեզ դժուար յէ այժմ, գծել Հայոց հոգիներու Լուսաւորչին Գրիգորի, մտերու լուսաւորիչներուն Սահակին ու Մաշրուդին, անոնց անմիջական եւ յետագայ դարերու աշակերտներուն՝ Եղիշեկներու, Եղիշեկներու, Մովսէսներու իմաստակր հոգիներուն՝ արտամին դէմֆերն ու երանգները՝ համաձայն իւրաքանչիւրին մասնայտուկ արժանիքներուն, հոգեկան ու իմացական ձիրբարուն: Մեր երեւասկան յուրինը շինած է արդէն անոնց պատկերները, որոնք կ'ապրին մեր մէջ կենդանի գոյներով:

Ահա՛ թէ ինչու հայ միտքն ու սիրով ընդհանրապէս եւ Միխրատեան սաներս մասնաւորաբար՝ շատ բան կը պարտինք մեր մշակոյրը սերունդներու պատուակող ազնիւ հոգիներուն, որոնցմէ մին և անկասկած մեր ուսուցիչն ու մէծաւորը՝ Յորելեար Վարդապէտը:

Թեր ուսանողական խաղըիլ պարտականութիւն՝ բայց դժբախութիւն մըն է միանգամայն ինձ այժմ պատկանած ֆաֆիլքիս Տօֆրօսյի Ա. ֆննութեան մէջ ըլլալո, որ ոչ իսկ պահիկ մը միշոց կուտայ տարբեր հիւրով զբաղեղու եւ համաձայն Զեր հրաւերին իմովսանն արժանի Ենթրողեանն հիւրեղու կամ կազմեղու գրական պատկ մը՝ անցնելու համար Յորելեարին բաց ու բարձր ճակտին:

Մեր յաղելի ուսուցիչն ու վարդապետը, սիրելի Թօկօ, բացակայութիւնն Յորելինական Հատորին մէջ սպասուած դրութեամբ, բողատու եւ Ենթրողամիտ աչյով պիտի դիտէ, երբ վերահասու զինի որ միշոցն ու ժամանակը կը պակսին ինձ այժմ: Զրկանք մըն է ինձ համար, որով չեմ կրնար մասնակցի Զեր կազմելի գրական խնջոյքին: Սակայն երես ոչ գրչով, հոգույս բոլոր բափովը Զեզ հետ եմ: Կար եւ կարողութիւն կը մաղթեմ Զեզի՝ արժանապես հանդիսաւորեցող Յորելինական Տօնը: Հայր Համբաւեանի՝ տոհմային դաստիարակութեան ախոյեանին, որուն եմ եւ կը մնամ միշտ այսուհետու առաջանակ ու առաջանակ Երախտագետ առեւ:

19 Փետր. 1947 Յաղամահան դրույ Վ.Ա.Ր. Ե ԺԵԿՈ.ՃԵՐ. Ի՞ն

կորուս վայրին ու մասնաւոր կույր մասն դրամական ճամանակ ունակութան շառացու ապահով միքան ու առանձ օքամնա տրաման հանգումնային զմանակնական քրոջուն ու ուժ առանձնայ սպահակառանութան մասնակտութան լայն մասնակառան ու ապահութան ուժուածութան:

ապահութան ու առանձ զրաւուան ապահութան ուժ մասնակտութան մասնակտութան մասնակտութան ու ապահութան ուժ առանձ զրաւուան ու ապահութան ուժուածութան մասնակտութան ու ապահութան ուժուածութան:

զուաց Յովանանիստար թիւրբա Ասմարումաւը շնկ
ծամախար Խոհ Առաք Ամ Ամարդանը և Ամբ Ամպումախարն
իսի չու ու ու առայլ չու Ասմախարն Ա Ասմախար սպազարման

Ա.Ա.

Գերասենորի Հայր Հմայեակ Ծայրագոյն Վարդապէտ
Համբարեան, վաստակաւոր Միաբան Միփար-
եան Ուլստին եւ Մեծաւոր Միփարեան
Վանատան եւ Կրթարանի

Միաբանութենիդ ղոյս Տեսած՝ մտաւորական եւ մշակոյ-
թային մեծապէս օգտակար ծառայութիւններ մատուցած՝ «Հան-
դէս Ամսորեայ» տիեզարակիցն եղած՝ «Երեմիա Զե-
շեպիի Հարամպօլայ Պատմութիւն» հեղինակութիւնն եւ այ-
զանազան գրութիւններով անոր հջերը զարդարած՝ հոգեղոյս
եղայրու՝ Տօֆքօր Վահրամ Յ, Թորգոննեան եւ նուասու, Զեր
Երկարամեայ զնահատականացն արժանացած, ինչպէս եւ մտեր-
մական գողտրիկ վերաբերութիւնն ու համակրանքը վայելած
ըլլալու բաղդորոյ հանգամանիս, զիս՝ իրաւամբ կ'առաջնորդէ
երշանկութիւնն ունենալու՝ անկեղծ, համես եւ սրագին
շնորհաւորութիւններս յայտնելու Զերդ Գերաշնորհութեանը
Քանանայական եւ Դասիարակյական 45 ամեայ բարերաստիկ
Ցորելանին առքի:

Զեր ընդգրկած կրթական ասպարեզը առաս ու պատութեր
հունաֆեր տուաւ Երկրին, Պետութեան եւ Համայնքին հասցնե-
լով՝ բարեկիրք, զիտեական եւ օգտակար հոյլ մը սերունդներ:

Ի՞նչ մեծ երշանկութիւն եւ հոգեկան միփարութիւն ու
դադինեայ պատկ ձեր խոնցեալ ճակտին:

Զեզ համար կը ցանկամ որ ընդ Երկար վայելէք, առողջ

եւ անդորր կեանի, որպէսզի իբր մշակ սիրազեղ միջ դալարազեղ պահիք Միսիրարեան անդաստանը, ուր արգասաւորին ատոյ եւ կենսուրախ սերմերը ապագայ խոստմնալից կեանիերու:

Մնամ յարգալիր զգացմանը՝

Հիմնադիր եւ նախկին Ուսուցչապետ
Պուրսայի Շերամագիտ, Ուսումնարանի
եւ նախկին Ատենապետ Ազգային
Վարչական Ժողովոյ

ԳԻՒՐԴ. Յ. ԹՈՐԵԿՈՄԵՍՆ.

**Ի Տօնի Սր, Հրաօափառ
Ցարութեան**

Պէտողու, 6 Ապրիլ 1947

այսու ազգի բնակչութեան մայքն ուղի Արտարտ Անհան ուղարկու և
մատուցած ու պատասխան նաև ազգագով Նախարար ըստու^Ն մասն ըստու^Ա մասն
մասն ըստու^Ա մասն ըստու^Ա մասն ըստու^Ա մասն ըստու^Ա մասն ըստու^Ա


ՎԵՐԶԱԲԱՆ

Իրեւ իր սահերը, որոնք սիանչելի առիրն ունեցան վա-
յելելու իր հայրական գորովն ու հոգածութիւնը եւ բաժին
հանելու իրենց՝ իր յորդահու հմտութենին, սիրով եւ ակնա-
ծանով կը խոնարհենի Գերյարգելի Մեծաւոր Հօր յառատու-
եւիին զամեայ վասակին առջեւ:

Գիտենի՛ թէ այս գրոյլը շա՞ս չնշին մեկ տուրքն է այն
երախսիքին, զոր կը տածենի բազմարդիւն Դերյ. Յոթձլեարին
հանդիպ, որովհետեւ կան այնպիսի վսեմ ծառայութիւններ,
որոնց դեմ հնարաւոր չէ վոխադարձ վարձարութեան վրայ
խորհիլ, բայց եթէ յաղել այն ճանապարհին, զոր կը հարք
մեզի համար զոհաբերուող կեանի մը:

ԶԱՐԵՎ ԵՍՈՒ ՏԸՆԿՑԵՑԱՆ
Նախագահ Միտր. Սահմաց Միութեան
Գրական Յանձնախումբի

16-2-947



ԱՐԵՎԻՆԻԱՅ

[501.]

50

